





# Ա Մ Ս Ա Գ Ի Ր

ԱՐԳԱՅԻՆ, ԲԵՆԵՍԻՐԵԿԸՆ ԵՒ ԳՐԵԳՒՏԵԿԸՆ

ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻ. ԹԻՒ 4.

ՀՐԶԱՆ ՄԻԱՄԵԱՅ

ԱՊՐԷԼ 1866

## ԿՐՕՆԱԿԱՆՔ

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳԻՈՅՆ ԳՈՅՈՒԹԻՒՆՆԸ

ԵՒ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆԸ. — ՍԱԴՈՒԿԵՑԻՔ

Մարդս իբր արարած բանական, իւր բանականութեանը մէջ կը պարունակէ զօրութեամբ յաւիտենականութեան գաղափար մի: Երբ կը տեսնենք անոր զարմանալի գործքերը ու ձեռնարկութիւնները եւ երբ կը յիշենք իւր մարմնաւոր գոյութեան կամ կենաց ժամանակաւոր ու վաղանցիկ ըլլալը, իրաւամբ կը մահաբերեմք անոր էութեանը մէջ դէպ ՚ի յաւիտենականութիւն և դէպ ՚ի անմահութիւն ունեցած մղիչ զօրութիւնը, որ մարդոյս ամեն գործքերը եւ մինչեւ անգամ խորհուրդները միտքն ու հոգին դէպ ՚ի նոյն նպատակին կ'ուղղէ: Ուրեմն ըսել է թէ մարդս յաւիտենականութեան հա-

մար սահմանուած է. և իւր անձնաւորութեան մէկ մասը բնական օրինաց պահանջմամբ յապականութիւն դառնալէն յետոյ, միւս մասն ալ Աստուածադիր օրինաց պահանջմամբ անապական եւ անմահ մնալու սահմանուած է: Մարդս մէկ մասամբ, այսինքն մարմնովը՝ երկրաքարչ կիրքերով տոգորեալ ըլլալով, դէպ ՚ի յապականութիւն կը հակի, և յերկիր՝ ուսկէ ստեղծուեցաւ, իսկ միւս մասամբ, այսինքն հոգւովը դէպ ՚ի յերկինս կը սլանայ, ուսկէ կ'առնու իւր անունդը, և ուսկէ ընդունած է իւր գոյութիւնը Աստուածաշունչ կենդանութեամբը:

Այս անհերքելի ճշմարտութիւնը

Թէպէտ և մարդոյս սորվեցընողը նոյն իսկ մարդն է, բայց որպէս զի մարդկային այս գիտակցութեան սորվեցուցած վարդապետութիւնը հեղինակութեան կերպարանք մի ունենայ, հաստատուած է Արօնքը, որոյ մէջ կը պարունակի ուրիշ շատ ճշմարտութիւններ, այսինքն Ատուծոյ գոյութիւնը, անմահութիւնը, և երբեակ անձնաւորութեան խորհուրդը, երկրորդ անձին մարդեղութիւնը, հանդերձեալ կեանքը, և կրկին հատուցմունքները, եւ այլն, որոնք քրիստոնէական վարդապետութեան մէջ կը պարունակին և հաւատոյ էական մասեր կը համարուին :

Արօնքը որ ուրիշ բան չէ, եթէ ոչ Ատուծոյ եւ մարդոյս մէջ եղած առնչական յարաբերութեանց ուսմունքը, զանազան կերպերու կը բաժնուի, ըստ զանազան կարծեաց ժողովրդոց եւ կամ անհատից. վասն որոյ առ հասարակ ամեն մարդիկ ամբողջապէս կամ միակերպ ըմբռնած չեն Արօնքին սորվեցուցած բոլոր ճշմարտութիւնները. և եթէ աշխարհիս բոլոր մարդկանց մէջ Արօնի նըկատմամբ կարծեաց համաձայնութիւն մի կոյ, այն է, նախ՝ Ատուծոյ ճշմարիտ գոյութեան, և երկրորդ՝ մարդկային հոգւոյն գոյութեանն և անմահութեան, և հետեւապէս ա. նոնց յարութեան վարդապետութեանը մէջ : Աշխարհիս սր հեռաւոր և անձանթ կողմն ալ պտըտելու ըլլամք, ըսած ճշմարտութիւնս յայտնի պիտի երեւի զանազան սեռի մարդոց վերայ և անոնց պաշտամունքներուն մէջ :

Մեր հոս ըսելիքը միմիայն մարդկային հոգւոյն ճշմարիտ գոյութեանը եւ անոր անմահութեանը վերայ պիտի ըլլայ. բայց իբր ներածութիւն

խօսինք նախ Սաղուկեցւոց ազանդին վերայօք, որոնք չէին ընդուներ հոգւոյ յարութիւնը : Այս ազանդը թէպէտ և հիմակ անուամբ չկայ, բայց մարդկութեան մէջէն երբեմն երբեմն խեղճ անհատներ և դատել և մտածել չգիտցող երկրասէր և ՚ի կրից յաղթեալ անձինքներ իրեն աշակերտած է մինչեւ ցարդ : Այս օրինակ մուար ու հինցած վարդապետութիւն մի ցաւօք սրտի պիտի յայտնեմք՝ թէ սպրդած մտած կ'երեւի մեր ազգին մէջ ալ. ոչ միայն նոյն ազանդոյն համոզուող, այլ և որ չարն է՝ զուրիշներն ալ ՚ի նոյն համոզելու ջանացող : Խորհուն ու քիչ մի մտածող ողջամիտ անձ մի իսկոյն պիտի իմանայ, թէ այսպիսիներու վարդապետութիւնը ինչ բանի վերայ կը կայանայ, և թէ ո՞վ է իրենց շարժառիթը և առաջնորդը յայն մուրուրութիւն :

Սաղուկեցւոց ազանդոյն սկզբնաւորութեանը վերայօք Հրէից ռաբբիները կը պատմեն, թէ Քրիստոսէ իբր 250 տարի առաջ Անտիոքոս Սոստ անուն երեւելի գիտնական մի կար, որ առաջինն եղաւ ասորի-սիրի-նոնքներէն, և օրովհետեւ ասիկոյ սա սկզբունքն ունէր, թէ բարիք ընել պէտք է միմիայն բարւոյ համար և ոչ հատուցումն ընդունելու սկընկալութեամբ, իւր աշակերտաց մէջէն երկու հօգի, Սաղբ կամ Սաղբն ու Բայթիթոս, իրենց վարդապետին այս սկզբունքէն հետեւցուցին հանդերձեալ կենաց վարձուց ու պատժոց հատուցումն ուրանալը, և Սաղբի անուամբ իրենց ազանդոյն հետեւողներն ալ Սաղուկեցի կոչուեցան : Այս վարդապետութեան վերայ թէ Յովսէպոս Վրալիոս հըրեայ մատենագրին գրքին մէջ, որ Յիսուսի Քրիստոսի ժամանակակից էր,

և թէ սուրբ Աւետարանին մէջ տեղ տեղ ակնարկու թիւններ կան :

Սաղուկեցւոյ աղանդը, որ Փարիսեցւոյ (1) վարդապետութեան ըստ ամենայն մասին ներհակն էր, հետեւեալ չորս կէտերուն վերայ կը կայանար : Առաջին, Սովսէսի հնգամատենին մէջ որոշակի կերպով չբացուած վարդապետութիւնները կը մերժէին, և չէին ընդուներ անգիր աւանդութեանց հեղինակութիւնը : Արդիւրդ, աստուածային նախախնամութիւնը կ'ուրանային, այս մտքով որ ազգեցու թիւն չունի ամենեւին մարդոյս վիճակին վերայ, որու բոլոր գործքերը, կ'ըսէին, կատարելապէս ազատ է, և ինքն է միշտ իւր երջանկութիւնը կամ ապերջանկութիւնն ընողը : Այս սկզբունքիս զօրութեամբը խստիւ կը դատէին մարդկային գործքերը, և Փարիսեցիներէն խիստ վար կը մնային ներսողամտութեան մասին, որոնք ընդհակառակը մեծ զգուշութիւն կը բանեցընէին օրինօք արդուած պատժոց մէջ, ինչպէս յայտնի է Գործոցի Ե. գլխոյն 17 և 34 ու հետագայ համարները իրարու հետ բազմատելով : Կրօնի թէ Սաղուկեցիք ժամանակ մի Սովսէսի օրինաց մէջ համապատիժ հատուցման համար գրուած օրէնքը դործադրել տուն, այն է, աչքը հանողին փոխարէն իւր աչքն ալ հանել, գլուխը պատռողին փոխարէն իւր գլուխն ալ պատռել : Իսկ Փարիսեցիք մովսիսական օրինաց այս հատուածները դրամական հատուցման մտօք կ'իմանային : Այս

սկզբունքս Սաղուկեցւոյ անձին վերայ ալ շատ ազգեցու թիւն ըրած էր, որոնք ընդհանրապէս սաստիկ պաղարիւն էին, և մարդոց մէջ չէին խառնուէր, և կծու ու զզուելի բնաւորութիւն մի ունէին : Արդիւրդ, հոգւոյ անմահութիւնն և հետեւապէս յարութիւնը կ'ուրանային, ինչպէս և հանդերձեալ կենաց մէջ վարձուց և պատժոց հատուցումը : Չորրորդ, բաց Աստուծոյ ուրիշ անմարմին սգիներու գոյութիւն չէին ընդուներ, և կը պնդէին թէ ոչ հրեշտակ կան և ոչ դեւք : Արովհետեւ Սովսէսի վարդապետութեանցը մէջ հրեշտակի խօսք չկայ. իսկ հնգամատենին մէջ տեղ տեղ հրեշտակներու յիշատակութիւններ որ կան, կը կարծուի թէ անոնց երեւումը փոխաբերական մը տօք կը մեկնէին :

Սաղուկեցւոյ սկզբունքը, որ մարդոյս երջանկութիւնը երկրաւոր բարեաց հեշտութեան մէջ կը կայացընէր, հարկաւ մեծ և հարուստ մարդոց կը յարմարէր միայն, վասն որոյ ժողովրդեան մեծագոյն մասը Փարիսեցւոյ վարդապետութեանց հոգեկանութեանը մէջ աւելի հաճութիւն կ'ստանային : Այս պատճառաւ Սաղուկեցի աղանդոյն հետեւողք խիստ քիչւոր էին, և Փարիսեցւոյ զօրաւոր ընկերութենէն ճնշուած : Հրապարակական արարողութեանց հաղորդակից կ'ըլլային. բայց զանոնք ընդունելովն ալ կը պարտաւորէին Փարիսեցւոյ սկզբունքներն ալ ակամայ կամօք ընդունելու : Թէպէտ Սաղուկեցւոյ իշխանութեան ժամանակ կը պատահէր երբեմն որ արքունեաց վերայ ազգեցու թիւն բանեցընելով քաղաքական իշխանութիւնը իրենց ձեռքը եղած կ'ըլլար, բայց ասիկայ թէ քիչ անգամ կը պատահէր

(1) Փարիսեցւոյ աղանդին սկզբնաւորութիւնն ալ Սաղուկեցւոյ ժամանակակից կը կարծուի : Անոնք ընդհակառակը կ'ընդունէին Աստուածային նախախնամութիւնը, հոգւոյ յարութիւնը, հրեշտակաց և դիւաց գոյութիւնը, և անգիր աւանդութիւնները որոնց վերայ հիմնուած էր իրենց աղանդը :

և թէ խիստ քիչ ժամանակ կը տե-  
ւէր այն, որովհետեւ իրենց խստու-  
թեամբն և մոլորական օրինաց հա-  
կառակ վարդապետութեամբ ժողո-  
վըրդոց համակրութիւնը չէին կրնար  
ստանալ, և իրենց հակառակօրդաց  
հզօր ազդեցութեան չէին կարեր յաղ-  
թել:

Ի յաջորդին:

Անգղիական և ռուսական եկեղեցեաց միասու-  
րութեան խնդիրը:

Սօտերս քանի մի Հայ լրագրաց  
և հանդէսներու մէջ կարդացած են  
մերայինք Անգլիական եկեղեցւոյն  
Ռուսական օրթոտօքսոս եկեղեցւոյն  
հետ միանալու խնդիրը, որ թէ-  
պէտ և ըստ մեզ դժուարին՝ չըսեմ  
թէ անհնարին ձեռնարկութիւն մի  
է, այսու ամենայնիւ Արքայական լը-  
րագիրք քիչ շատ կարեւորութիւն  
տուած են սոյն խնդրոյն. վասն որոյ  
հարկ կը համարիմք և մեք քանի մի  
տեղեկութիւններ տալ կարծեցեալ  
կրօնական խնդրոյն վրայօք՝ եւրոպա-  
կան լրագիրներէ առնելով. վասն զի  
Անգլիական եկեղեցւոյն Ռուսական  
կամ որ նոյն է Հունական եկեղեցւոյ  
հետ միանալը՝ մեր՝ ազգային եկեղեց-  
ւոյն ալ մօտենալ ըսել է:

Բողոքականութիւնը՝ կրօնէ Գաղ-  
ղիայի պարբերական Հանդէս մի,  
այս միջոցիս ճգնաժամի մէջ կը գըռ-  
նուի: Այս իմացական ճգնաժամը  
ինչպէս Գաղղիոյ՝ նոյնպէս Անգղիոյ  
մէջ եւս կայ քանի մը ժամանակէ ՚ի  
վեր: Սոյն խնդիրը այն մարդոց մէջ  
կը յուզուի, որոնք հաստատ բռնած  
են քրիստոնէութեան գերբնական  
մասը՝ Բրիստոսի Աստուածութիւնը  
հաստատելով, և անոնց՝ որոնք ու-

րանալով՝ Բրիստոսի Աստուածութիւ-  
նը, և քրիստոնէութիւնը իբր պարզ  
փիլիսոփայութիւն մի ենթադրելով,  
կ'ուզեն եւ կը պնդեն քրիստոնէայ  
մնալ:

Անգղիոյ Օքսֆօրտ քաղքի մեծ  
համալսարանին մէջ քսան և հինգ տա-  
րիէն ՚ի վեր է որ դպրոց մի հիմնար-  
կուած է Տօքթօր Բիւզէի տեսչու-  
թեանը տակ, որ Արքայայի մէջ եք-  
րայերէն գիտցող գիտնականաց երե-  
ւելիներէն մէկն է: Սոյն դպրոցը,  
որ Անգլիական եկեղեցւոյ խիստ ջերմ  
ու մոլեռանդ մասին մէջ հաստատ  
ուած է, նպատակ ունէր իրեն շը-  
ռովմէական եկեղեցւոյն վարդապե-  
տութենէն ընդունել բոլոր հարկա-  
ւոր եղած մասերը առանց բողոքակա-  
նութիւնը ձգելու: Բիւզէութեան  
դպրոցի ամենէն երեւելի անդամնե-  
րը իրենց գաղափարները յայտնած  
են գրութեամբ մի ճառ ՚ի վերայ ներ-  
կայ ժամանակիս ըսուած, որ խորին ազ-  
դեցութիւն մի ըրած է Անգղիոյ մէջ:  
Անգլիական եկեղեցւոյ մէջ կամաց կա-  
մաց սկսաւ տեսակ մի եկեղեցի հաս-  
տատուիլ, ինչպէս ըսինք, Բիւզէի  
տեսչութեանը տակ, որ զիւր աշա-  
կերաները բողոքականութիւնը կա-  
թօլիկութենէ բաժնող վերջին սահ-  
մանագրուիւր բերաւ հասուց, ուսկէ  
ալ անդին աւելի հեռանալու բան  
չթողուց: Բայց իւր հետեւողներէն  
չատերը աւելի կտրուկ ու համառօտ  
քայլ մի ըրին, զոր ինքը չէր ուզած  
ընել: Տօքթօր Բիւզէյ այսպէս եր-  
կու եկեղեցիները իրարմէ աւելի չը  
հեռանալու համար սահման մի որո-  
շեց, որ կ'երեւար թէ կաթօլիկու-  
թեան մօտենալու նշան մի էր, բայց  
հիմակ կ'երեւի որ ինքն իւր պըզ-  
տիկ ժողովուրդովը օրթոտօքսոս եկե-  
ղեցւոյն ծոցը մտնելու կը մօտենայ:

Այս նպատակու մօտերս Ռուսական և Անգլիկան եկեղեցւոյ քանի մի եւ պիտիպոսաց մէջ խորհուրդ եղած է, որոշում մի տալու համար: Վիտենք որ Անգլիկան Արքեպիսկոպոս երկու բան կը պահօի, մէկ մի հնո-թիւն, երկրորդ՝ աւանդութիւն. եւ խորհուրդը յառաջ տանելու գրգիռ եղողները կը յուսային որ բողոքականաց և Յունաց մէջ միաբանութիւն հաստատելով այս երկու առաւելութիւնները ընդունել տան Անգլիկան եկեղեցւոյն: Իսկ ի որտ ի՛նչ մէջ բողոքական եպիսկոպոսաց կարգին մէջ քանի մի ստորին աստիճանի եկեղեցականներ մտցընելով, և ասոնք ներկայ ժամանակիս ըստիճանիս (բանաւորական) ըսուած տեսակ մի կրօնական կուսակցութեան ներշնչութեամբը տողորուած ըլլալով, բացէ ի բաց արգելք եղան ժողովքին մէջ եղած խորհրդոյն, ըսելով՝ թէ ասոնց ճիգը կաթողիկոսութեան կ'առաջնորդէ, ուսկէ ամեն բանէ աւելի իրենք հեռու կենալ կ'ուզեն:

Իսկ Վաղղիոյ մէջ հռովմէական Աթոռոյն ջերմ կուսակից եղող կղերականք բողոքական և օրթոտոքոսս եկեղեցւոյ միաւորութեան համար եղած խնդրոյն տարբեր տեսութիւն մի տալ կ'ուզեն. ու կը համարին՝ թէ Անգլիկան եպիսկոպոսաց դէպ ի բարսիօնալիստներուն միտելին, առաւելապէս դէպ ի կաթողիկոսութիւն մօտենալ ըսելէ. մինչեւ անգամ լրագրին մէկը կ'ըսէ, թէ այս օրերս բողոքական մասը Վաղղիոյ մէջ պապական երեւելի եպիսկոպոսաց հետ խորհրդակցելէն յետոյ, և անոնցմէ՝ իբր առաքելական յաջորդներէ օրհնութիւն խնդրելէն զկնի, Հռովմալ պիտի երթան Վիոս Թ. սրբազան Հայրապետին հետ խօսակցելու:

Այս միաւորութեան խնդրոյն տարբեր տարբեր տեսութիւն տրուելէն, սա կը մակաբերեմք որ բողոքական և ռուսական եկեղեցիներուն միանալը անգործադրելի խնդիր մի է, մանաւանդ որ Անգլիկան եկեղեցւոյ մէջ ալ ամենափոքրիկ մէկ մասն է հետամուտ եղողը այս բանիս. ուստի հիմակու հիմայ այսպիսի ձեռնարկութեան մի յաջողութեւն խոհուն ու մտածող գլուխը չհաւատար երբէք: Այլ թէ բնաւ երկու Արքեպիսկոպոս հետ միանալու ըլլան, անշուշտ քաղաքականութիւնը, ըսել կ'ուզեմ քաղաքական շահերը պիտի ընեն. իսկ քաղաքականութիւն մի որ երբէք հաստատուն սկզբունք մի չենունցեր օտար յարաբերութեանց մասին և չկրնար ունենալ, ըսել է թէ այն ալ չպիտի կարենայ այդ միաւորութեան օգնելու: Վրիստոնէութեան սկիզբէն ի վեր փորձուած բան մի է որ, աւելի դիւրին եղեր ու յաջողեր է ընդհանուր եկեղեցիի մը պառակտիլ ի մասունս և ազգային Արքեպիսկոպոս զանազան հերձերու բաժնուիլ, քան թէ բաժանեալները միաւորել: Արքեպիսկոպոսական պատմութեան տեղեակ անձինք իրաւունք պիտի տան ըսածիս, գիտնալով միանգամայն թէ մենք ալ իրենց պէս միութեան փափաքողք եմք, ըստ Տեառն բանի թէ «ուր իցեն ժողովեալ երկու կամ երեք յանուն իմ, անդ եմ և ես ո. ապա որչափ եւս առաւել ներկայ պիտի ըլլայ Տէրն մեր, երբ երկու կամ երեք եկեղեցիք միատեղ ժողովուած ըլլան քրիստոնէական սիրով և բարոյական կապակցութեամբ:



# ՊԼՏՄԵԿԱՆ

## ՄԱՐԻԱՄԱՅ ԱՂԲԻՒՐԸ

Աւետարանէն գիտեմք որ երբ Հերովդէս Ա. Բէթլէէմի մէջ նոր թագաւորի մը ծնունդը լսեց երեք մոգերուն բերնէն, վախնալով որ չըլլայ թէ Հրէից ազգին ձեռքէն յափրջտակած թագաւորութիւնը իւր ձեռքէն ալ յափշտակուի, հրաման կ'ընէ իւր զօրապետին որ զօրքն առնու երթայ Բէթլէէմ, ու թէ հոն եւ թէ անոր բոլորաիքը գտնուած գիւղերուն երկու տարեկանէն վար եղած բոլոր տղաքը թրէ անցընէ, որպէս զի իրեն երկիւղ պատճառող նորածին թագաւորն ալ Յիսուսը աւոնց հետ միասին սպաննուի: Այս աղէտալի հրամանը դեռ ի գործ չը դրուած, Յովսէփ երկնային ազգեցուածեամբ մի կ'առնու նորածին մանուկը անոր մօրը հետ մէկտեղ, ու կը փախչի Ագիպտոս Հերովդէսի ձեռքէն:

Սրբազան ընտանեաց բրած այս ճանապարհորդութեան վերայօք, զոր սուրբ Աւետարանը մեզ չյայտնէր ամենեւին, Ագիպտոսի կողմերը զանազան աւանդութիւններ կը զուցուին մինչեւ ցայսօր, և այս աւանդութիւնները բոլորն ալ որքան որ քննութեան առնուլը չարժէք երբէք, անոնց ինչ աստիճանի հաւատարմութեան արժանիքն իմանալու համար, սակայն սա իրաւ է՝ որ քրիստոնէութեան հին դարերու հաւատացեալք, որ աւելի բարեպաշտական զգացմունքներ կը փնտրուէին քան թէ տեղեկութիւններ, կարեւորութիւն տուած էին նոյն ճանապարհորդութեան պատմութեանը. եւ մինչեւ անգամ Քրիստոսի մանկութիւնն անուսով

ստայօք և անվաւեր դիրք մի հրատարակուած էր, որոյ հայերէն թարգմանութիւնն ալ կը գտնուի:

Ինչոր այս պատմութեանս մէջ մէկ սուղութիւն միայն կայ, այն է Քրիստոսի իւր մօրը հետ Ագիպտոս փախչելը. բայց ճամբուն վերայ ուր տեղ կայան տալ ուր հանգիստ առնելը ճիշտ նշանակել անհնարին է, առանց մտնելոյ ենթադրութեանց ասպարէզը. ուստի այս ենթադրութեան միջոցով է որ հիմակ Արեք քաղաքի դաշտերուն վրայ եղած բուրգէն քանի մի հարիւր քայլ հեռու ճամբորդներուն աղբիւր մի կը ցուցընեն, որ շատ դարեր քրիստոնէից ուխտատեղի եղած էր, և Սարիամայ Ալէի-ը կը կոչուի: Ուրիշ ազգաց Վարք Սրբոյի մէջ կը կարգամք, որ սուրբ Այսը իւր ճամբորդութեան ժամանակ տեղ մի հանգիստ առնելով, իւր մանկանը Յիսուսին շորեղէնները լուաց այս աղբիւրին մէջ, և այն օրէն ի վեր յիշեալ աղբիւրի ջուրը հրաշքներ գործելու յատկութիւններ ստացաւ: Քրիստոնէութեան առջի դարերուն մէջ նոյն աղբիւր քով մատուռ մի շինեցին քրիստոնէայք, եւ երբ Մահմետականք Ագիպտոսի տիրեցին, նոյն տեղւոյն վերայ մկրիթ մի կանգնեցին: Կանաչածին մարդիկ այնքան ցաւոց ու վշտակրութեանց ենթակոյ եղած են, որ դիւրաւ կը յուսան իրենց վշտացը մէջ դերբնական օգնութիւն ընդունելու Աստուծմէ, որ շատ անգամ շատերուն շնորհած է և կը շնորհէ միշտ յուսով իւրեան ապաւինողներուն. վասն որոյ թէ իսլամք և թէ քրիստոնէայք այս նպատակաւ եկեր իրար հանդիպեր են Սարիամայ աղբիւրին գլուխը. առանց փոյթ տանելու թէ արդեօք վաւերական է նոյն

տեղւոյն վերայ սուրբ աւանդութիւնը : Եւստակիոս անցնելով սկսաւ քիչ քիչ նուազիլ ուխտի գացողներուն թիւը , և այս օրուան օրս թէ՛ մըզ կիթն և թէ՛ մատուռը աւրուած են , և ոչ հետք մի կը ցուցնեն :

Մարիամայ աղբիւրէն քիչ մի հեռու ծառերով շրջապատած տեղ մի ալ կը ցուցնեն ճամբորդներուն , և առաջնորդը , որ կամ խպտի և կամ մահմետական կ'ըլլան միշտ , ժանտաթղենի մը դիմաց կանկ կ'առնու ու կը սկսի բացատրելով ըսել , թէ երբ Յովսէփ և Մարիամ զիրենք հալածող շարագործաց երեսէն կը փախչէին , ժանտաթղենին ինքնին ձեռք բռնելով անոնց ապաւէն եղաւ : Հոս ստայօգ աւանդութիւնը ինքնին կը ջրուի . վասն զի հիմակուան ժանտաթղենին չկրնար ժամանակակից ըլլալ Մարիամու Ագիպոս փախչելուն . վասն զի հասարակ ժանտաթղենի բունին հետ մի եւ նոյն հաստութիւնը ունի . անկէ ի դատ Դոնթէնէպլոյի քահանային մէկը Վանսէպաւունն , որ 1656 ին ճամբորդութիւնը ըրած է այն կողմերը , կը պատմէ թէ հին ժանտաթղենին ծերացած ու հինցած ըլլալով , Գահրէի Գրանչիսկեանները անոր մնացորդ մասունքները բարեպաշտութեամբ մի առեր ու իրենց եկեղեցւոյն աւանդատան մէջ կը պահէին : Իսկ այսօրուան տեսնուած ժանտաթղենին կրնայ ըլլալ որ հին արմատին վերայէն ետքէն ծլած մէկ շառուիղն ըլլայ :

Այս ժանտաթղենիին ծառապտտ ցանկին վերայ ուրիշ աւանդութիւն մի ալ կայ : Եւստակիոս հեղինակը , որ իւր պատմութիւնը երեքտասաներորդ դարուն մէջ գրած է , կ'ըսէ թէ այս պարտէզին մէջ կը բուսնի բալասանի ծառը , ուս-

կէ կը վազէ իւր համանուն իւղը . և կը պատմէ թէ , յիշեալ ծառը որ միայն Աւետեաց երկիրը՝ Արիֆովի մէջ կը գտնուի , խիստ հին ժամանակներէն ՚ի վեր Արեգ քաղաքի դաշտերը փոխադրուած է : Քրիստոնէից ձեռքովը կը մշակուի , որոնք փորձիտեսած են , կ'ըսէ Եւստակիոս , որ եթէ իսլամաց ձեռք մշակուին , անբեր կը մնան , և իւղ չեն տար :

Չորեքտասաներորդ դարու ուրիշ պատմագիր մի (1) , պարզմտութեամբ յաւելտ քան եթէ համազմամբ յետագայ պարագաները կը պատմէ սոյն նիւթիս վերայ : « Երբ որ Աստուածածին սուրբ Այսը , անապատներէն անցնելով՝ հասաւ այս տեղ , դըրաւ գետնին վերայ իւր զաւակը ու քնաց դաշտը ջուր փնտռելու . բայց չկրցաւ գտնել , ու ցաւելով դարձաւ իւր տղուն քով որ աւազին վերայ փռուած պառկած էր . և իւր ոտից դարչապարներով հողը այնքան փռած էր , որ պատուական անուշ ջուր մի բխած էր անկէ : Ասոր վերայ սուրբ Այսը խիստ ուրախանալով՝ շնորհակալ եղաւ Տիրոջմէն : Յետոյ կրկին պառկեցուց հոն իւր սիրելի որդին , և անոր շորեղէնները լուաց նոյն աղբիւրին ջրովը և փռեց գետնին վրայ որ չորնան . և շորեղէն վազած ջրին ամեն մէկ կաթիլներէն մէկ մէկ սրգափկ տունկեր կը բուսնէին , և անոնց մէկ կ'եղնէր բալասանի իւղը , և ամենեւին աշխարհիս ուրիշ կողմերը . բայց ՚ի երկրաւոր դրախտէն , չես կըրնար գտնել բալասանի ծառ » :

Այսպէս ահա միջին դարը աւետարանական ճշմարտութեանց ետեւէ երթալով , որոնք այս սուրբ երկրիս մէջ կենդանի են միշտ , բանաւ

(1) Le seigneur d'Englure.

տեղծութեան ծաղիկներ կը ցանէր, որոնք իւր միամիտ ջերմեռանդութեանը տաքութենէն կը փթթէին, և ինքը իւր տղայական բարեպաշտութեանը վարձքը կը գտնէր անոնց քաղցրաբոյր հոտերը վայելելով: Տասըն եւ ութերորդ դարու պատմագրին մէկն ալ, այն է Խաչակրաց պատմութեան հեղինակ Միշոտը (Michaud) որ իւր կենաց վերջին ժամանակները այցելութեան եկաւ սուրբ երկրին, վերոյիշեալ պարզամիտ հեղինակին պատմած կտորը մէջ բերելով՝ այսպէս կը մակականչէ. « Ինչ միամտութիւն, ինչ շնորհալի պարզութիւն է այս փոքրիկ նկարագրութեանս մէջ: Վերջինսին՝ Պողիտորի ծառին համար ըսածը, և Դասոյին՝ մոգական անտառին համար պատմածը ասկէ աւելի բանաստեղծական չեն երեւար ինձ: Սրբան քաղցր էր ինձ եթէ մասնակից ըլլայի միջին դարու մեր ճանապարհորդաց պատրանքներուն, եւ իբրու Աւետարանի խօսքեր ընդունէի անոնց պատմածները: Սեր գուռոյ խելքին և անոր տուած ցաւալի խորհուրդները կ'արժեն արդեօք այն երջանկութիւնը զոր կը զգամք երբ այս պատմուած անմեղ բանաստեղծութեան հաւատալու ըլլամք »:

Քրիստոսի իւր մօրը գիրկը Ագիտոս փառչելուն հանգամանքները, որ միայն միջին դարու Աւրոպացի հեղինակաց գրքերուն և այն ժամանակի Վարք Սրբոց ըսուած գրքերուն մէջ կը գտնուէր, և մեր ազգին մէջ ալ միմիայն Քրիստոսի մանկութիւն կոչուած անպիտան գրքոյկովը ծանօթ է, որ այն ալ բարեբաղդաբար խիստ քիչ կը գտնուի, յիշեալ հանգամանքները՝ ինչպէս վերը տեսանք, բանաստեղծական ջերմ ոգիէ յառաջացած վէպեր են՝ քան թէ ճշմարտու-

թիւն: Թէպէտ և հիմայ միջին դարու պարզմտութիւնը դժուարագիւտ է, որով հաստատուն կը կազմուէր քրիստոնէից հաւատքը, սակայն ունիմք արդ սուրբ Աւետարանի խօսքերը, որոնք մեզ կ'առաջնորդեն նոյն նպատակին, ուր միջին դարու մէջ պարզմտութիւնն էր իրենց առաջնորդողը: Փոխանակ Քրիստոսի Տեառն մերոյ ի տղայութեան ըրած հրաշից, որոնք անընդունելի են մեզ և բոլոր ճշմարիտ քրիստոնէից, թէպէտ եւ երկնից հրեշտակ մի մեզ զանոնք պատմելու ըլլար, ինչպէս որ կը զգուշացրնէ զմեզ առաքեալն Պօղոս (1) նըզովքի տակ ձգելով հաւատացողին. սակայն ունիմք առ մեզ Քրիստոսի Տեառն մերոյ մկրտութենէն յետոյ գործած հրաշքներուն բուն իսկ նըկարագրութիւնները և անոնց տեղերը. ունիմք առ մեզ Տնօրինական Խորհրդոց սրբաւայրերը, զոր չէ թէ բանաստեղծութեան արդիւնք են, չէ թէ մարդկային պարզմտութեան հնարած վէպեր, այլ սրբազան Աւետարանիչներու և ականատես սպասմիչներու գործ ու վկայութիւն: Բաւական կը համարիմք զմեզ հաստատուն հաւատք սնենալու համար, հաւատալ այն աշակերտին վկայութեանցը զոր ի Հոգւոյն Սրբոյ ներշնչեալ գրեց, գիտնալով եթէ ճըճմարիտ է նորա վկայութիւնը: Այս կենդանի հաւատովք և գովելի պարզութեամբ մտաց և սրտի, և ներքին համոզմամբ կը ներկայանայ բարեպաշտ անձը սուրբ Օննդեան տիրը, Վոդգոթայի ոտքը եւ շնորհաբուխ Վերեզմանը, և բոլոր այն տեղուանքը, որոնք անխօս վկայներ են Քրիստոսի Տեառն մերոյ հրաշագործու-

(1) Գաղատ. Ա. 8:

Թեանց չարչարանացն արտասուացն ու քրտանց : Ար բարեպօշա քրիստոնեայն արգեօք նոյն Տնօրինական տեղուանքը անձամբ ներկայանայով՝ գտնէ իւր կենացը մէջ անգամ մի բլլայ չթափեր իւր աչքերէն քանի մի արտասուքներ , որոնք ճշմօրիտ նա հատակաց առ սէր Վրիտասի թափած արեանը չափ արժողութիւն ունին :

~~~~~

### Գ Ի Տ Ե Կ Ը Ն Բ

~~~~~

Վիտութեանց և գեղարուեստից մէջ օր ըստ օրէ եղած զարմանալի յոսաջադիմութիւնները ատենելով . և փափաքելով զանոնք մեր ուսումնասէր ընթերցողաց եւս հաղորդել , գէթ յառ ի զուարճութիւն մտաց , յօժարութեամբ պիտի ջանամք երբեմն ամսագրիս միջոցաւ կարեւոր տեղեկութիւններ տալ հետեւելով Լըրոպիոյ ուսումնական Հանգեսերուն , որոնք սոյն տեսակ նիւթերու վերայ նոր հրատարակուած գրքերէն քաղելով կրներկայացընեն իրենց բաժանորդացը : Թէ Լնգլիոյ համալսարանաց և թէ Վաղղիոյ Սորպոնի և Ճեմական իմաստնոց և գիտնաւոր անձանց մէջ տեղի ունեցած բնական իմաստասիրական ինդիքները իւրաքանչիւր ոք առանձին ի զննութիւն առնելով , տարգրութեամբ եւս զանոնք կը հաղորդեն հասարակութեան . որոնք թէ եւ շատ անգամ կարեւորութիւն մի ունեցած չըլլան , սակայն կրնան ուրիշ զօրաւորագոյն հանձարներու պատճառ տալ կատարելութիւն մի ընծայելու խնդրոյ տակ եղած գիւտից և գիտութեանց : Լյուպիտի գիրքեր անպակաս են Լըրոպիոյ մէջ , ինչպէս անցեալները Պարմոնի-

ճափ անուեով տետրակ մի հրատարակուեցաւ անգլիերէն լեզուաւ Պ . Պարատէ գիտնականին հեղինակութեամբ : Այց յօդուած են որոնց մէջ լուսոյ վերաբերեալ քիմիական նութեան վերայ կը խօսի : Յիշեալ գիտնականը նախ մամին բաղադրութիւնը կը ցուցընէ՝ անոր զանազան եղանակաւ կազմութիւնը բացատրելով . յետոյ անոր բոցին պայծառութիւնը քննութեան կ'առնու , և կըրկին կրկին փորձերով իւր անթիւ ունկնդրաց կը զիւրացընէ գիտութիւնը գիւրըմբռնելի սձով : Ումը լուսած առջեւնին գնելով՝ կը յայտնէ անոնց թէ անիկայ վառուելու ու հասնելու համար ինչ կազեր կարեւոր են իրեն : — Միտոլորաին մէջ այբող մարմին մի եթէ թթուածնի մէջ գրուելու ըլլայ , աւելի մեծ կարողութիւն կ'ստանայ այրուելու . իսկ ջրածնի մէջ գրուելուն՝ ալ չայրիւր , բոց կողը շուտ մի կը սխի բոցաւորիլ : — Վարմնոյ այրելի ըլլալէն կը ծագի ջրեղէն շոգին , սոյնպէս որ՝ բոցին վերայ ցուրտ մարմին մի գըրուելուն , օրինակի համար ապակիի մի կտոր , կը տեսնենք որ ջրոյ ամենամանր կտթիւներ կու գան կը խտանան ու կը միաւորին ու կ'ըլլան խոշոր կաթ մի , որ բոցին վերայ կը կախուի :

Լըրոպիոյ յօդուածին մէջ քննութեան կ'առնու որ ջուրը , մարմնոյ մի այրուելէն յառաջ կու գայ : Չուրը բաղադրածոյ մարմին է , եւ երկու տեսակ կազեղէն տարր կը գտնուի իւր մէջը , թթուածին ու ջրածին : Լնգլիոյ լաւ պատճառ մի է գիտնական անգլիացւոյն սոյն երկու մարմիններուն առանձին յատկութեանցը վերայ դաս տալու իւր ունկնդիրներուն , և որպէս զի դազափարները ա-

ւելի տեւական եղանակաւ մի հաս-  
տատէ , յատկու թիւններուն մէկուն  
վերայ խօսելէն յետոյ՝ պարզ ու դիւ-  
րին փորձ մի մէջ կը բերէ , ու տե-  
սական դասը գործնականաւ ըմբռ-  
նել կու տայ : Սովին այրելէն յառաջ  
եկած միւս զանազան գործքերն ալ  
ասոր պէս են . ածխային թթուն ,  
ածուխը , յետոյ բուսական ածու-  
խէն գոյացած կազը ամենքն ալ կար-  
գաւ քննութեան կ'առնուին Սովի  
պարմոնիան հեղինակէն , որոյ գիրքը  
քիմիականութեւ առաջին սկզբունք-  
ներուն պայծառ ու ճիշտ կերպով  
խօսուած համառօտութիւնն է :

— Օղակի պատուաստին համար  
մօտերս գիտնոց ժողովքին մէջ կրկին  
խնդիր ծագեցաւ . և թէպէտ եւ բը-  
ժիշկներէն ոմանք պատուաստին պահ-  
պանողական զօրութիւնը չեն ընդու-  
նիր , այսու ամենայնիւ մեծագոյն մա-  
սը անոր փրկարար արդիւնքը ճանչ-  
նալով՝ կ'ապօպրեն որ այս նախազգու-  
շական դարմանը զանց չառնուի եր-  
բէք : Պատուաստի թարախին ուժը  
( որ կովու ստինքներուն վերայէն  
կ'առնուի սովորաբար ) , եօթէն մին-  
չեւ տասը տարի կը տեւէ . յետ այ-  
նորիկ պէտք է կրկնել զայն , թէ մեծ  
մարդոց և թէ տղայոց վերայ : Տղայ  
մի պատուաստուելէն յետոյ շատ ան-  
գամ կ'ըլլայ որ վերայի թարախը  
կ'առնուն ուրիշ մը հաղորդելու  
համար . ասիկայ խիստ վնասակար է ,  
և քիչ անգամ կը պատահի որ տղուն  
առողջութիւնը ապահով մնայ , ինչ  
պէս մօտերս հանդիպած ցաւալի  
դէպքերը փորձիւ կը հաստատեն :  
Վասն որոյ աւելի աղէկ է թարախը  
միշտ կովերէն հանել քան թէ պատ-  
ուաստեալ տղայոցմէ : Այս պատճա-  
ռաւ Աւրօպիոյ երեւելի քաղաքաց  
մէջ յատուկ գօմեր կը հաստատեն ,

առ պատրաստի միշտ կովեր ունենա-  
լու համար :

— Փարիզու կրանդ—( ) ըխան ըս-  
ուած ժողովարանի մէկ խորհրդակ-  
ցութեան մի մէջ մարդոյս առողջու-  
թեան վերայ խնդիր բացուելով , սօք-  
թօր Սոնթանիէ ճառ մի յօրինած է ,  
Առողջաբանութիւնն՝ նպասակ և օգուտս նորս  
անուանով :

Ատենախօս բժիշկը մարդոյս ա-  
ռողջութեանը վերայ խօսելով՝ տղան  
որրանէն սկսելով կ'իմացընէ ճնողաց ,  
թէ սրբան վնասակար է խանձարու-  
րով զտղայն փաթութելը , որով այն  
մատղաշ արարածին բոլոր շարժմունք-  
ները կ'արգելուին , կը սկսի մուշ ու  
ձըւալ , հասակին աճումը կը խափա-  
նի , և չզօրանայր այն նեղ փաթութ-  
ներուն մէջ բանտարկուած մնալով :  
Տես հիմայ ասոր աղետալի հետե-  
ւանքները : Վանկիկը կու լայ , մայրը  
կարծէ թէ անօթի է , և անոր ճիչե-  
րը դադրեցընելու համար կաթ կու  
տայ . անոր վերայ պահ մի ձայնը կը  
դադրեցընէ , ու յետոյ նորէն կը  
սկսի , վասն զի լացը անօթութենէն  
չէր , այլ իւր բանտարկուած անդամ-  
ները շարժելու համար զգացած հար-  
կաւորութենէն : Արիշ անպատեհու-  
թիւն մի ալ այս է , որ տղան լացին  
պատճառաւ իրարու վերայ կաթ ու-  
տելովը ստամոքսը առջի կերած կա-  
թին անմարսողութենէն կ'աւրուի  
դէշ կ'ըլլայ , և մայրն ալ կը ցաւի կը  
նեղի թէ կաթը առատ ըլլալով ին-  
չու համար տղան չկշտանար ու սը-  
նունդ չառնէր :

Պ. Սոնթանիէ հակառակ կը ցու-  
ցընէ զինքը թան ( սուփա ) ու պտք-  
սիմատ կերցընելու սովորութեան ,  
զոր պէտք չէ կերցընել կ'ըսէ մինչեւ  
որ տղայն ութ կամ տասն ամսուան  
չըլլայ , ապա թէ ոչ թանձրամարմին

և պարարտամիս կ'ըլլայ, և անհան-  
դիստ կեանք կ'ունենայ:

Տասը տարեկան որ եղաւ, կ'ըս-  
կըսի բոլորովին տարբեր էութիւն մի  
ստանալ. մանկութեան դրախտը ան-  
ցաւ. ոմանք՝ թէ որ հարուստ եւ  
բարեվիճակ մարդոց զաւակ են, դըպ-  
րոց կ'երթան. իսկ թէ որ աղքատ,  
կամ գործարանի մի մէջ պիտի դըր-  
ուին, կամ արհեստաւորի մի քով, և  
կամ ճնողաց հետ մուրալու պիտի  
ելլեն, անոնց կենաց թշուառութեա-  
նը հաղորդ ըլլալով: Իսկ ըստ իմ,  
կ'ըսէ Պ. Սննթանիէ, թէ հարստաց  
և թէ աղքատաց զաւակունքը մի-  
րինակ դժբաղդ են: Առաջինները  
գարաց մտնելով իրենց իմացականու-  
թիւնն է որ կը մշակուի, և ուղեղին  
ծանրապէս բեռնաւորուելով կը չար-  
չարի, երբ մարմնոյ կը թուլթիւնն ու  
մարդը զանց կ'առնուի: Արջինները  
գործական արհեստին տակ կորանա-  
լով, մարմիննին այն գրութեան մէջ  
կը մնայ, անդամներնէն մէկ քանին  
չափազանց կը թուլթեան մէջ՝ իսկ միւս  
մնացածները բոլորովին անգործածե-  
լի ու գանգաղ կը մնան. մէկ խօսքով  
չատերնին տգեղ կերպարանք մի կը  
ստանան, և ոմանք ալ կը մեռնին:

Այլ թէ մեր ընթերցուհի տիկնայք  
և պճնասէր օրիորդք Պ. Սննթանիէի  
ճառին այն յօդուածը աչքէ անցը-  
նելու ըլլան, որ կանանց հագուստին  
ու կապուստին վերայ կը խօսի, պի-  
տի զարմանան իրենց միամտութեան  
վրայ՝ որով կը հետևին եւրոպացի կա-  
նանց զարգասիրութեանը: Թող ներ-  
ուի մեզ ալ համառօտ տեսութիւն  
մի ընելու սոյն կտորիս վերայ ի գգու-  
շութիւն մերազնեայ տիկնայց և օ-  
րիորդաց: Արդեօք կը հաւատամն ա-  
նոնք որ իրենց հագած տիկնածեւ  
չըջաղգեստը, զոր ըստ արդի նորա-

ձեւութեան բրնձին կ'անուանեն եւ-  
րոպացիք, պողպատէ շինուած գոր-  
ծիք մի ըլլալուն համար, կը հաւա-  
տամն արդեօք որ բրնձինները առողջա-  
բանութեան օրինաց դէմ հնարուած  
են: Այլ այն բրնձինները որոնք մարդ-  
կային բնական դիրքն ու հասակը տը-  
գեղացրնելէն ի զստ սիրտն ու թոքը  
այնպէս կը սեղմեն, որ չեն թողուր  
կենսական ամենակարեւոր գործա-  
րանաց իրենց պաշտօնը կատարեն:  
Պ. Սննթանիէ աղէկ գիտնալով որ  
կանանց հագուստին ու կապուստին  
վերայ այս կերպ խօսելովը նախա-  
տինք պիտի լսէ ու գէշ հոգի պիտի  
ըլլայ, բայց մարդկութեան և անոր  
երջանկութեան վերայ ունեցած սէ-  
րէն յաղթուելով, և ընդդէմ նորա-  
ձեւութեան ոգւոյն՝ բանադատու-  
թեան առնելով ամէն մէկ կտորը,  
առանց զանց ընելու իմաստասիրա-  
կան տեսութիւնը, իւր ճառը աւար-  
տելու մօտ աչք մի կ'արձակէ անու-  
շահոտ իւղեր (փօմատ) ծախողի մը  
խանութիւն վերայ. ու կը բացատրէ  
թէ անոնք՝ ինչ որ ալ ըլլան, թէ  
իւղ, թէ փօշի, եւ թէ ջուր, որ-  
քան վտանգաւոր են և վնասակար  
մարդոյն առողջութեանը, որոնք ար-  
տաքուստ վայրկենական գեղեցկու-  
թիւն շնորհելով՝ ի ներքուստ չարա-  
չար կը թունաւորեն, և երիտասար-  
դութեան հասակը անժամանակ կը  
գահավիժեն ահռելի ձերութեան մի  
մէջ: Ի՞նչ որ այս բաղադրութեանց  
մէջ, կ'ըսէ Պ. Սննթանիէ, սաստիկ  
ներգործիչ թոյներ կը մտնեն, ինչ-  
պէս զառիկ (1), կապար (2), սնդիկ (3),  
և ուրիշ շատ նիւթեր որոնք հակա-  
ռակ են առողջութեան: Այս ըսած-

(1) Զառիկ շերտեր: (2) Կապար գորշուած: (3) Սնդիկ ճիւղ:

ներուն հաստատութեանը համար օրինակ կը բերէ եղած դէպք մի, որով յընդմիջումս ինչո՞քն այսինքն ձեր մակ սնգոյրին (1) ունեցած զօրութիւնը կ'իմացընէ : Այլպէս թմբիկ կը իւր մէկ հիւանդին կը պատուիրէ տաք ջուր (2) մանեղաւ, որոյ մէջ զրուելը գեղերը ինքը կը կարգադրէ : Հիւանդը որ կին մի էր, բժշկին պատուէրը բառ առ բառ ի գործ կը գնէ. բայց ջրին մէջ մանեղան՝ իւր մարմինը որ ձերմակ գոյն ունէր, անմիջապէս կը գեղի, ետքը կը թխտայ, վերջապէս ամուսի նման կը սեւնայ, զայն անսնեղով սիրտը կը խաղայ և իսկոյն բժշկին ետեւէն մարդ կը խրկէ բերել հու տայ : Ար հարցընէ իրեն բժիշկը, թէ սնգոյր կը գործածէիր : — Սոյն երեսիս վերայ, և այն ալ խիստ քիչ, կը պատասխանէ հիւանդը : — Թէ որ միայն երեսիգ վերայ ըլլար, կ'ըսէ բժիշկը, երեսգ միայն պիտի սեւնար, և անոր դեղը դիւրին կ'ըլլար՝ քան թէ հիմայ : Բժիշկը թէ եւ կրնար խեղճ կնկանը մարմնոյն իւր առջի գոյնը տալ, բայց ի պատիւ անոր անգագուշութեանը առանց դարմանի կը թողու կ'երթայ :

— Սորպոնի ուսումնական ցոյգա հանդէսներուն մէկուն մէջ Պ. Պերգրան ձառ մի խօսեցաւ՝ նիւթ առնելով իրեն Ալեքի Վլէրան (3) և երիւն շալի : Վլէրան՝ ա' Ալանպէրի մամանա կակից և գիտութեանց մէջ անոր ախոյանն եղած էր : Իւր տասն եւ ինն եղբարց մէջ անդրանիկն էր. հօրը քով՝ որ մաթեմատիքական ուսմանց դասատու էր, սորվեցաւ հասարակ ընթերցումը : Տասնամեայ հասակին մէջ գիտութեանց ձեմարանին ձառ մի ներկայացուց ինչո՞քն Կապուստի ա-

նունով, զոր գիանոց մտղովը հաւնած էր : Տասն եւ վեց տարիքը հասնելուն երկրորդ գրուածք մի տուաւ կրկնակոր գիծերու վերայ, բայց չափազանց աշխատութեամբը եւ իւր իմացական կարողութեանց շարունակ գործածութեամբը ըզիզի տենդով ծանրապէս հիւանդացաւ : Տասն եւ ութ տարեկան հասակին մէջ Ակառակիան մտաւ. նոյն մամանակները շատ նորահասակ պատանիներ անգամ եղած էին հոն, ինչպէս ակնարկութեան կ'ընէ Պ. Պերգրան. և ա' Ալանպէր ալ քսան եւ հինգ տարեկան մտած է. մարդոյս տաղանդը արժէք մի է, տարիքը յեցուելուն երբէք չըս պատէր : Վլէրոյի կենաց գլխաւ որ կէտն իւր գէպ ի Արսնիա ըրած ձամբողութիւնն եղաւ, ուր Ալուի Ժե. ի կողմն խրկուեցաւ ուզեկցութեամբ Սքէրգուի : Ասոնց նպատակն էր ստուգել երկրիս բեւեռակողմերուն տարակութիւնը. նոյն միջոցին ուրիշ երկու գիանականք ալ Վոնտամին եւ Պուկէօն գէպ ի հարաւակողմը խրկուեցան երկրիս հասարակածին կողման ուսեցած ըլլալը ստուգելու :

Ղամբորդութիւնը խիստ նեղութեամբ եղաւ. առջիններուն՝ կերակրոյ և ցրտութեան պատճառաւ, միւսներուն մետաղաւ մեղուններուն և ուրիշ անհանգստութեանց երեսէն : Այսու ամենայնիւ Արսնիայի մէջ միջօրէական չափը ստուգեցին, և սա իմացան որ բեւեռակողմի ստիճանին երկայնութիւնը աւելի տարածուն էր 506 գրկաչափ, զոր Վոնտամին ու Պուկէօն հաստատեցին իմացընելով իրենց գիւտը, որ էր հասարակածին կողմը ստիճանին 500 գրկաչափ կարճ ըլլալը : Իւրեւային երկարագոյն գիշերներուն մէջ մամանակ ունեցաւ Վլէրոյ երկրիս ձե-

(1) Սնգոյր Եւրոպայի : (2) Bain de Barège. (3) Alexis Clairaut.

ւոյն վերայօր ալ խորհիլ և այս ա. րարկոյս հարեւանցի ձեռք չառաւ քննելու, որու վերայ գրուածք մի թողուց այն աստիճանի կարեւոր ու հասարակի գործ մի, զոր մինչեւ հի մոյ հարիւր տարիէն աւելի կայ, մէկը չէ կրցած գերազանցել: Այս աշխատութեան և ոտքը լուսնի վերայ տեսական զննութիւն մի հրատարա կեց, և սրբան որ ըրած հաշիւները՝ իւր ուղղել ու զած ձգողական զօրու թեան օրինաց հակասական են, սա կայն Պի ֆիֆտի գէմ երկար վիճա բանութիւն մի բացաւ, որուն մէջ՝ թէև թերութիւն ունի, սակայն առաւելութիւն և յաղթութիւն ալ ձեռք բերու: Իւր այս տեսական զննութեանցը վերայ ժամանակէ ետքը կրկին գրուածք մի հանելով՝ իւր խաբուած ըլլալը յայտնեց, և ասով օրինակ սուսա համեատ խանարհու թեան որ գերադայն հանձարներու վերայ միայն կը տեսնուի:

Նոյն միջոցներն էր Անգղիա 500 հազար ֆրանք խոստացաւ նուիրել այն մարգուն որ կարենայ ծովուն երեսը մէկ տեղւոյ մի կէս վայրկեան մօտ եղած միջոցին երկայնութիւնն ու լայնութիւնը գտնելու գործնա կան միջոցը յայտնել: Գլխոյ աստեղաբաշխական տախտակներ ներկայացուց, լուսնին տակ ծածկուած աստղերն և առ հասարակ երկնային օգեբեւոյթները նշանակելով պատուական ժամացուցի պէս: Բայց այս տախտակները բաւական ճշդութիւն հաշուի առնուած չէին, և իւր ցուցրցած միջոցները նաւավարներու գործածութեանը աղէկ չգալով, չը կրցաւ խոստացուած վարձքը ընդունելու: Վերջապէս Ալեքսի Գլխոյ Հալլէյի գիտաորին վերայ աշխատասիրութիւն մի յորինեց, գիտա

ւորին շրջանը որոշեց, 1758 ապրիլ 1 ին պիտի երեւնայ ըսաւ՝ հաշիւներուն մէջ ըրած զանցառութեամբը ամսօրեայ լայնութիւն տալով, վասն որոյ մէկ ամիս առաջ, այսինքն մարտի 13 ին երեւցաւ Հալլէյի գիտաւորը: Գլխոյ այս իւր պատուոյն մէջ ուրիշ արտոյանի մի հանդիպելով՝ շարաչար վերաւորեցաւ եղած անիրաւութեան վերայ: Սեռաւ 1765 ին, Իւր հայրը դեռ ողջ էր զուրկ բոլոր մտնչ զաւակներէն, որուն մէկ աղջիկը միայն մնացեր էր, և Լուի Ժե. տարեկան թոշակ մի կապեց անոր:

ԱՕԳԱՅԻՆ

Արժանագրատիւ Օլոքարիա վարդապետը, որ երկու տարիէն ի վեր Աթաքիա կը գտնուէր տեսչութեան պաշտօնիւ ի կողմանէ Ս. Աթաքոյս խրկուելով, մեծի պահոց մէջ եկաւ ի նք քաղաքս, որոյ հետ ընկերացած էր նաեւ ի պատճառս ուխտի՝ Աթաքիոյ երեւելիներէն մեծագրատիւ Արտուածատուր ազան Յակոբեան իւր ընտանեօրը հանդերձ: Յիշեալ արժանագրատիւ վարդապետը Աթաքիոյ հայաբնակ գիւղերը այցելութեան պարտած ժամանակ, տեսնելով որ գիւղացւոց մէջ քանի մի տուն բողբոջականութեան գարձած են, յորդորելով զանոնք ազգու խօսքերով յաջողեր է մի քանին կրկին ի ծոց սուրբ եկեղեցւոյն Հայաստանեայց գարձնելու, և անոնց զաւակուէքը մկրտելու, որոնք երեք չորս տարիէն ի վեր անկնուիք կը մնային: Յոյս ունիմք որ յիշեալ բարեջան սուրբ Հայրը կրկին ետ գտննալուն և կամ իւրեան յաջորդը՝ ո՛րք և է, պիտի աշխատի մնացեալ մէկ քանի

անձինքն ալ սիրով ընդունելու ի ծոց ազգային ուղղափառ եկեղեցւոյս ուսկէ հեռացեալ են դժբաղդութեամբ: Արժանատափառ Օսթրալիա վարդապետը յիշեալ գիւղերուն ազգայնոց ցաւալի վիճակին վերայ կարեւոր տեղեկութիւններ հաղորդած է մեզ, զորոնք յաջորդ մէկ թուով ամառ դրոյս մէջ պիտի հրատարակեմք:

— Յայտնի է որ սուրբ քաղաքիս քրիստոնէից գերեզմանատունը առանց պարսպի ըլլալով՝ գերեզմանաքարերը ապահովութեան մէջ չեն: Անցեալները Աւստրիոյ հիւսպատոսի կնոջ պորփիւրեայ պատուական կոթողը շարագործ մարդոց ձեռք խորտակուելով, անմիջապէս Ռ. Գրան բողոքուէր, և հեռագրով հրաման եկած էր լատինաց վանքին, որ պարբայեն գերեզմանատունը եթէ վէճի տեղ մի չունի ուրիշի հետ: Սոյն հրամանիս վերայ լատինք սկսան իսկոյն պատել իրենց գերեզմանատունը բոլորովին հակառակ ճամբայ մի բռնելով ակրութեան հրամանին: Յիշեալ գերեզմաննոցը Հայոց Քնարանին մէջն ըլլալով, միայն հիւսիսային կողմը ճամբու վերայ է. և փոխանակ ըստ օրինի իրաւանց՝ այն կողմէն դուռ բանալու, հարաւային և արեւմտեան կողմէն դուռ թողուցին որ Հայոց Քնարանին մէջ կը բացուի: Սրբազան Պատրիարքը ասոր դէմ բողոքեց տեղւոյս կառավարչին, որ դատաւորին և ժողովոյ անդամոց հետ գալով և տեսնելով որ օրինաց դէմ է երկու դռներն ալ, հրամայեց որմնադրաց որ դադրեցընեն շինութիւնը, որ Հայոց իրաւանցը կը դպչի, և հիւսիսային կողմէն հասարակ ճանապարհին վերայ բանան դուռ մի: Այսու ամենայնիւ ոչ ոք մոտիկ ընելով Փաշային հրամանին, որ Օսմանեան հը-

զոր տէրութեան պատկերը կը համարի, շարունակեցին իրենց գործը, մինչեւ լրացաւ երկու դռները հանդերձ փեղկերովն ու բանալիքով: Եթէ Հայոց իրաւունքը տեղը գալու չըլլայ, հարկ պիտի ըլլայ Քնարանին կէսը զոհուիլ լատինաց բռնութեանը: Փաշան թէպէտեւ մինչեւ ցայսօր չուզէր ճանչնալ այս երկու ընդդէմ տէրութեան հրամանին բացուած դռները, և Սրբազան Պատրիարքն ալ իւր բողոքները օր աւուր կը կրկնէ, բայց Փաշային լոկ բանիւ ըրած հրամանը գործադրութիւն չգտնելով չեմք գիտեր թէ ուժոյ թէ կամաց պակասութենէ է: Այսչափ միայն ի տեղեկութիւն օրհնեալ ազգին կը ծանուցանեմք յայտնի տեսնելով բռնութիւն մի որ հակառակ բարձրագոյն կամաց Տէրութեան կը կատարուի ի վնաս սեփականութեան իրաւանց ազգիս: Լատինաց յիշեալ գերեզմանատունը Հայոց ձեռքէ խըլուած է 1777 ին, ի ժամանակս Պամասկոսի կուսակալ Հատրմ օղլու Սէհմէտ փաշայի:

— Սեծի պահոց միջոցին Դառան գաւորաց Վպրոցիին համար հինգ աշակերտացու պատանիք եւս հասան ի Ս. Աթուս. մին Սերֆայէն՝ Գէորգ անուն, երկրորդը Օմիւռնիոյ վիճակի Նաղիլի գիւղաքաղաքէն՝ Օհան անուն, երրորդը Պրուսայէն՝ Գըրիգորիս Յովհաննէսեան, չորրորդը Վաղաքիայէն՝ Սիմօն մահտեսի Ասուռածատուրեան որ իւր հօրը հետ եկած է, և հինգերորդը Տիգրանակերտէն՝ Տ. Ստեփանեան կարապետ անուն: Ասոնց մէջ երեքը համեմատ գտնուելով պայմանաց և բժշկին վկայութեամբն ալ մարմնոյ առողջութեան մասին անարատ ըլլալով, ընդունուեցան յաշակերտութիւն: Իսկ

միւս երկուքին մէկը՝ պրուսացին  
ինքնին հրաժարելով եւ պայմանաց  
տրամադրութեանն ալ ներհակ ըլլա-  
լով՝ ետ ճամբուեցաւ : Ամանպէս  
Նազիլիցին հակառակ պայմանաց հա-  
յերէն խօսիլ գրել ու հասարակ ըն-  
թերցում չգիտնալուն, հասակաւ  
ալ քսանը անցած ըլլալուն, մանա-  
ւանդ թէ աջ աչքին մէջ բիծ մի ու-  
նենալուն ետ խրկուեցաւ : Ահա ա-  
սիկ ասոր համար բժշկին տուած վը-  
կայագրին օրինակը :

ԹԻԻ 9.

Ամենաստիւ Սրբազան Հայր.

Սրբոյ Աթոռոյս յառանգաւո-  
րաց Իպրոցը աշակերտելու համար  
Օմիւռնիոյ վարչութեան կողմէն ընտ-  
րուած և զրկուած Նազիլիցի Օհան  
անուն երիտասարդը, Չեր բարձր  
Սրբազնութեան և Ս. Աթոռոյս կա-  
նոնին համեմատ ըստ բժշկականու-  
թեան քննեցի, որուն կազմուածքը  
առողջ և ժառանգական ախտ մը չու-  
նենալուն համար կը վիայեմ, բայց  
աջ աչքին վրայի ունեցած բիծը  
(taies de la cornée), որ մէկ ու կէս տա-  
րիէն ի վեր ունի եղեր ըստ իւր վը-  
կայութեան, ներկայիւս պարտ ան-  
ձին կը համարիմ ծանուցանել Չեր  
Սրբազնութեան որ ըստ հրահանգին՝  
այս աշակերտացուն չկրնար ընդուն-  
ուիլ ի վարժարանն :

1866, Մարտ 15.

Գ. ԱԻԵՏԻՍ

Ի սոյն բերասաղէմ :

Ս. ՏԵՊԵՃԵԱՆՑ

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ

Սուրբ Օգոստին տօնախմբութեան  
օրերը մօտենալուն եւրոպացի այցե-  
լուաց թիւը աւելցաւ : Արոնց մէջ

կան ամեն ազգէ նշանաւոր և հա-  
րուստ մարդիկ թէ բողոքականք եւ  
թէ հռոմէականք : Յակնէ յիշա-  
տակուողներն են Անթօնի իշխան  
Հօլենզօլթնի, պաշտօնեայ առաջին  
զօրաբաժնի արքունի թիկնապահաց  
Բրուսիոյ տէրութեան, և նորին ու-  
ղեկից Պարոն տըկէն նոյնպէս պաշ-  
տօնեայ առաջին զօրաբաժնի արքու-  
նի թիկնապահաց : Ասոնք ընկերու-  
թեամբ իրենց թարգմանին և Յոս-  
պէի մէջ Բրուսիոյ տէրութեան գոր-  
ծակատար Սրապիոն Յ. Սուրատեան  
հայկազուն լեզուագէտ պատանւոյն՝  
եկան ի Ս. Աթոռոս յայցելութիւն  
Սրբազան պատրիարքին, որոնք ար-  
ժանաւոր կերպիւ ընդունուեցան :

Սարտի 13 ին հասաւ ի Ս. քաղաքս  
Սուէզի պարանոցի շինութեան ա-  
ջին տիրէթօր Պ. Լէսէփս համբա-  
ւաւոր գաղղիացին, որ պաշտօնական  
կերպիւ ընդունուեցաւ կառավարու-  
թեան կողմէն : Նոյն օրը հասաւ  
գարձեալ Աթէնքի տէրութեան նոր  
հիւպատոսը :

15 ին եկաւ մեծահարուստ և մե-  
ծանուն սեղանաւորը Սոնթէֆօրէ,  
որոյ գիմաց անկանոն զօրաց մէկ մաս  
մի խրկուած էր ի պատիւ. և հրէից  
բազմութիւնը մանաւանդ աղքատաց  
խումբը գրեթէ ովսանայիւք ընկա-  
լան զինքը. որ թէպէտ եւ քաղքէն  
դուրս վրանի տակ բնակեցաւ, այսու  
ամենայնիւ հասնելէն յետոյ անմիջա-  
պէս նոյն ձիւաւոր զօրաց և ժողովրդ-  
ոց բազմութեամբ ի սինակոկան գը-  
նաց : Մեծահամբաւ Սոնթիտի ազ-  
գական սոյն ծերունի ուխտաւորը,  
որոյ մարդասիրական և աղքատասի-  
րական մեծագործ յիշատակները շատ  
են Ս. քաղքիս մէջ, կ'ըսուի թէ հոս  
պիտի մնայ իւր ծերութեան հասա-  
կին մնացեալ մասը անցընելու :

— Աւրախ եմք աւետելու մեր բարեպաշտ ընթերցողաց և բոլոր հասարակութեան ներկայ հազար ութ հարիւր վաթսուէն և վեցերորդ տարեդարձը Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի աիւ զերակեցոյց սուրբ յաբու թեան, ամենայն խաղաղութեամբ կատարելուս, շնորհիւ աշաւուրջ հսկողութեան տեղւոյս զօրաց հրամանատար վսեմ. | ի վա Փաշային:

Սուրբ Օգոստին հետեւեալ աւուր պատարագին և թափօրին հանդէսը մեծ և սովորականէն աւելի փառաւորութեամբ կատարեցաւ, ուր ներկայ էին քաղաքիս կառավարիչը, Բըրուսիոյ, Լասարիոյ, Սէքսիկայի և Լթէնրի հիւպատոսները, քանի մի երեւելի աւստրիացի կամներ ու պարտնուհի մի և ուրիշ անհամար օտարականներ, որոնք տեսնելով սուրբ քաղաքիս մէջ հոգեւոր հանդէսի մի ամենայն բարեկարգութեամբ և մեծ շքեղութեամբ կատարուիլը, ուր ընդհանրապէս այսպիսի հանդէսները համատացութիւն եղած սրբազան տեղերուն մէջ շատ անգամ խռովութիւն, կռուով և անկարգութեամբ կը վերջանան. իսկ սուրբ Լթոռոյս ազգային Սայր եկեղեցւոյ մէջի այս աւուր սրտաշարժ և հոգեւոր հանդէսի մի փառաւորութիւնը ի խոր տը պաւորելով իրենց մտացն ու սրտին մէջ, զկիսի պատարագին ուղղակի ի Պատրիարքարանն ելնելով՝ ուրախութեամբ յայտնեցին հայկական եկեղեցւոյ գեղեցիկ արարողութիւնները ու շքեղութիւնը՝ Սրբազան Պատրիարք Զօր, որ էր ժամարար միանգամայն և թափօրապետ: Աորին ամենապատիւ Սրբազնութեան առաջարկութեամբը բարեհաճեցաւ վսեմափայլ Բդեշխը և մեծապատիւ հիւ-

պատոսք հանդերձ օտարական այցելուօք սեղանակից ըլլալ Սիաբանութեան ի հասարակաց ճաշատունը: Սրբազան Պատրիարքը ըստ պահանջման պարագայից Սուրբան Լպտիւր Լզիղ վեհափառ կայսեր կենացը բաժակ մի առաջարկեց, յետոյ փոխադարձ բաժակ մի վսեմափայլ Բդեշխը առաջարկեց պարպել Սրբազան Պատրիարք Զօր և բոլոր ազգիս կենացը համար, երկրորդ բաժակ մի եւս տրուեցաւ թէ Աորին վսեմութեան և թէ մեծապատիւ հիւպատոսաց կենացը համար: Սիաբանութեան սեղանոյն պարզութիւնը եւ շափաւորութիւնը մեծ գովութեան պատճառ տուաւ մեծարու այցելուաց, որոնք քաղցր յիշատակութիւն մի պիտի պահեն իրենց մտացը մէջ առ սուրբ Լթոռոս, որոյ փառաւորութիւնը ու համբաւը ընդհանուր ազգիս կը վերաբերի անշուշտ:

— Այն օրը վախճանեցաւ սուրբ Լթոռոյս միաբաններէն ծերունազարդ Կոնեցի թագէտս վարդապետը ի հասակի իբր իննսուն և հինգ ամաց: Յիշեալ վարդապետը, որ իւր անոյշ բնաւորութեամբն և անբիծ վարքովը բոլոր միաբանութեան սիրելի եղած էր, յիսուն տարիէն աւելի միաբան լինելով՝ վատտակաւոր կը համարի սուրբ Լթոռոյս, և բաւական յիշատակներ եւս թողուցած է:

ԲԱՐՈՅԱԿԸՆ ԱՌԱՃՔ

Օրինչ օգուտ իցէ առաքինանալ արտաքոյ, եթէ չարաչար իցեն կեանք առանին:

Իշխանաւորաց բարձրագահ՝ են օրէնք, և ժողովրդեան՝ իշխանաւորք: